

սպիտակ մանուշակ, նարկիզ սլարդ,
բրում գարնանային, լերդախոտ և
պյու:

Ի ճաղիկն:

Դաղիկ ըքնաղ և մենուկ,
Պարծանք երբեմըն հովտիս,
Լոժմ ընդ երկիր չարաշուք
Շըրձին նըշխարքդ ՚ի հիւսիս.

Ի նոյն հընձիմք գերանդի,
Ի նոյն ընկճեալք ՚ի աւասնէ,
Տերև մ'ի քէն թօթափի
Հեշտ մ'առ ՚ի մէնջ հրաժարէ:

Յուղւով դիսեալ երեկ գեռ
Քեզ օրիորդըն հովիւ,
“Ով այգածին դուստր, ասէր,
“Դու պՃնեսցես զիս վաղիւ,,:

Ի յլ դու յանօսրըդ ծըղիկ
Խամրեալ յուշիկ նուաղեցար,
Եւ հովուհւոյ մրտերմիկ
Քեզ եկն ՚ի յայց վայրապար:

Ի բաց դառնայ լալագին:
“Ափոփեաց հովիւ գեղեցիկ.
“Դեռ շընչէ քոյ սիրուհին,
“Կորուսեր լոկ ըզծաղիկ,,:

Ո՛չ, և իմ մորդ սիրուհի
Իբր հովանի անց գընաց,
Լիենաց իմոց քաղցուենի
Ո՞դ սոսկ երազ սին մընաց:

Ի ք նա ըքնաղ և սիրուն,
Եւ ջընջեցան տիպքըն լոյս,
Եւ ՚ի քնարանըտ նորուն
Երիցս ել խոտ նորաբոյս:

Յայս բան՝ զուղին թաւոստեայ
Յառաջ վարեմ միւսանգամ,
1. Գ. Առանց:

Եւ սիրուհւոյս ձայնն ահա
Եթէ “Սպասեալ քեզ մընամ,,:
Միլկոիս:

Յովակիմ Միշրա:

Կախընթաց թերթերէն մէկուն մէջ
Ո՛նծին Կարոլէոնի զօրավարաց մէջ
կուն վարքը դրեր էինք, վստահ ըլլա
լով որ հաճոյական գործք մը ըրած կ'ըլլ
լանք մել ընթերցողաց + ուստի այս ան
գամ ալ իր բազմաթիւ զօրավարներէն
ուրիշի մը վարուց պատմութիւնը կը
դնենք, որ քան զառաջինը աւելի զարմա
նալի է իր ծննդեամբը, նախանձելի
իր բաղդաւոր ընթացքին մէջ, որով և
մեծապէս աւաղելի իր թշուառ վախ
ճանողին, որ կարծես թէ այսպիսի կար
գէ դուրս բախտաւորաց ճակատագիրն
է: Եւ է այս Կէապոլոյ թագաւորի
և փեսայ Ո՛նծին Կարոլէոնի՝ Յովա
կիմ Ո՛խւրա:

Ծնաւ յամին 1771 Գահօր քաղ
քին մօտ Պասդիա ըառած աւանը + և
էր որդի պանդոկապետի մը կամ ըստ ա
մանց աղքատ հողագործի: Իր առջի ուս
մունքները լըմինցընելէն ետքը՝ ծնողքը
զինքը Դուլուզի եկեղեցական դպրոցը
դրին իբրև քահանայացու. սակայն այդ
վիճակը իրեն բերմանը անյարմար գա
լով՝ քանի մը տարիէն զինուորական
կենաց ետևէ եղաւ, որուն մէջ մեծա
պէս յառաջացաւ քան զիւր զինուորա
կիցները իր նախընթաց ըրած ուսմանըը
պատճառաւ: Կախ կամաւոր զինուոր
գրուեցաւ որսորդաց զնդի մը մէջ, և
քիչ ետքը գաղղիական խռովութիւն ծա
գելով մէծ եռանդեամբ անոր կուսա
կից եղաւ: Դիչ ետքը որսորդաց գնդին
մէջ տեղապահ սպայ անուանեցաւ. և
թէպէտինքը կարծեօք եռանդուն հա
սարակապետական էր, այսու ամենայ
նիւ բաւական նեղութիւն քաշեց Պա
պէսբիէռի ձեռքէն. բայց Գավէնիպէն
տպաշտանութեամբը մէծ վնաս մը ըլլ

կրեց : Եշրբոր ՚ Կարոլին Պինաքարդէ կառավարութեան սամնձը ձեռք առաւ , ալ անկէ վերջը Ո՞իւրա սկսաւ հսկայա քայլ դէպ՚ի իր փառաց ծայրը դիմել : Կարոլինի բանակին օգնական ըլլալով իր անձնական քաջութեանը մեծամեծ ցոյցեր տուաւ . ասով Խտալիոյ առաջին արշաւանաց մէջ գերեալ դրօշները գործադիր ժողովոյ տանելու պաշտօնը Կարոլին իրեն յանձնեց՝ որով վաշտի զօրավար անուանեցաւ : Եստրիոյ դէմ եղած այլ և այլ պատերազմներուն մէջ Ո՞իւրա ալ շատ մասն ունեցած է , որոնք Կամբօֆորմիոյի գաշնազրութեամբը առ ժամանակ մի վախճան առին : Եզիպատոսի արշաւանաց դռները բացուելով՝ ինքն ալ Պանաբարդէի հետ հոն անցաւ , և Կազդիացւաց ըրած ամէն յաղթութեանց մէջ մեծ արդիւնք ունեցաւ . բայց Եպաւքիրի մէջ ըրած քաջութիւններն քան զամէնը աւելի գերազանցեցին և ինքն իր ձեւքովը գերի բռնեց զլուսդափափա փաշան : Եյս վերջին քաջութեանս վրայ խօսելով՝ Կարոլին , առ անդամն գործադիր ժողովայն գրած զեկուցման մէջ կըսէ . “Ո՞իւրա անկարելին ՚ի գործ զրաւ , . և ասանկով զինքը գունդի զօրավար անուանեց : Երբոր Կազդիա դարձան՝ Կարոլին անոր նոյեմբերի 18^{ին} ըրած աջակցութեանը համար , որով ինքը հիւպատուեղաւ , իր քուրերէն ամենէն պղտիկը , որ էր Կարտոլինան . Ո՞իւրայի հարսնութեան տուաւ , և իրեն անձնապահ գնդին հրամանատարութիւնն ալ անոր յանձնեց : Ո՞իւրա Խտալիոյ երկրորդ արշաւանացն ալ մասնակից եղաւ . և Ո՞արենկոյի պատերազմին մէջ հեծելազօրաց հրամայելով ըրած նորանոր քաջութեանցն համար պատուաց տուր մը ընդունեցաւ . Յիւրաւի ալ ասկէ վերջը մեզի ուրիշ բան չմնար ընելու , եթէ ոչ ետեւ ետեւ . յիշատակել իր առած մեծամեծ պատիւներուն անուններն , որոնց արժանի եղաւ ըստ իրեն բազդին և գործունեութեանը՝ 1803 տարիէն սկսեալ . ուստի նախ Կարիգի տեսուց

եղաւ, Ետքը տէրութեան մարածախտ, յետոյ իշխան, ծովակալ և վերջապէս Լէգէռնի պատուոյն ամենէն բարձրաստիճանն առաւ : 1805ին Որուսաց Շահ-սանդր կայսրը Սեաւ արծւոյն պատուանշանը զրկեց իրեն . Պատիկայի թագաւորն ալ Ա. Ռազերդոսի կարգը : Կոյն տարին Գաղղիոյ և Շատրիոյ մէջ պատերազմը նորէն բորբոքելով Շատրիցի Հոչակաւոր յաղթութեամբը վախճան առաւ և Ո՞իւրա ամբողջ հեծելազօրաց հրամանատար զրուեցաւ : Հաջորդ տարին Կաբոլէն ՚ի փոխարէն իրեն ծառայութեանցը զինքը Պէրէա Մէծ Դրագու անուանեց, թողլով վրան իր առջի պաշտօնն ալ՝ որով Լայի պատերազմին մէջ անլուր քաջութիւններ գործեց : Հետոյ հրաման տրուեցաւ իրեն Շատրուսաց բանակին վերջապահելուն վրայ վաղել, ու այնպէս զիրենք հալածեց, որ մինչեւ Հօհէնլոհի իշխանը Փրեդերիկոս Լուգովիկոս ստիպուեցաւ անձնատուրը ըլլալ : 1806ին և 1807ին պատերազմներուն մէջ շատ քաջութք զարնուեցաւ թշնամեաց հետ, որով Լայաւի և Ջրիտլանտի յաղթութիւնները ստացան Գաղղիացիք : Ո՞իւրա կայսերաց Ղիլիդի մէջ ըրած տեսութենէն ետև՝ Կաբոլէնին հետ մէկտեղ Շարիզ գնաց, ուր չկրցաւ երկայն ատեն կենալ Ապանիոյ պատերազմին հըրամանատարութիւնը իրեն յանձնուելուն համար : Ի՞նցաւ Ապանիա ուր շատ պատերազմներով թշնամւոյն աննըւածելի պնդութեանը յաղթելով՝ վերջապէս յաղթանակաւ Ո՞ատրիտ մտաւ : Կաբոլէն Ապանիոյ տիրելէն վերջը, իր Հովսէփ մեծ եղբայրը Ապանիոյ թագաւոր անուանեց, որ ինչուան ան ատեն՝ Լէապօլսոյ թագաւորն էր, և անոր տեղը Ո՞իւրան՝ Լէապօլսոյ թագաւոր դրաւ, երբ Պէրկայի մեծ Ղառքսէր : Ո՞իւրա իր փառացը գագաթն հանելով, նոյն տարուան սեպտեմբերի մէջ, այսինքն 1808ին, հանդիսապէս Կաբոլի մտաւ և ըսուեցաւ Հովակիմ՝ Կաբոլէն : Ո՞իւրա, որ այնչափ փառաց և պատուոյ տիտղոսներով զարդարուած

էր, իր ամենէն մեծ գովեստն ան էր որ Պէրկայի մեծ գքսութեան ժաղսլուրդը շատ ցաւով բաժնուեցաւ իրմէ, որնց երկու տարիի չափի իշխան եղած էր, հայրական ու իմաստաւն օրէնքներավ զիւնքնք կառավարելով։ Այս պատճառաւ Իշապօլսոյ ժողովսւրդը շատ սիրավ ընդունեցաւ զինքն ու իր նորանոր կարգադրութիւները՝ որոնք քիչ շատ Պաղպիոյ օրինադրութեցը համեմատ էին։ Իր թագաւորութեանն ատեն հաստատուեցաւ Իշապօլսոյ մէջ զինուորագրութիւնն և ազգային զինուորութիւնը, իր ատենը՝ Իշապօլսոյ բանակը ինչուան 60,000 հոգուոյ հասաւ։ Իւաւական զօրութիւնն ալ բաւականապէս աճեցաւց ու կարգաւորեց, և թէպէտ չկարենար յաղթել Աիկիլիոյ-Անդղիական ըսուածքագմանթիւ նաւատասրմին, սակայն շատ քաջութիւն ալ ցըցուց նեղելով զիւնք, և վերջապէս թափելով իրենց ձեռքէն Պարբի կղզին, որոնց ծովական էր Հուտսըն լո։ Յովլակիմայ Աիկիլիոյ վրայ ըրած արշաւանքը չյաջողեցաւ։ վասն զի Արբուլոն ջանաց անօգուտ հանել իր փեսային ձիգը։ Արտեսնուի թէ ասկէ սկսաւ երկուքին մէջ եղած տարածայնութիւնը, որ երթարով սաստկացաւ։ վասն զի Ոիւրա չէր ախորդէր Պաղպիոյ լուծը, որ իրմէ թագաւորի մրգատշաճ եղած անկախութիւնն ու մեծարանքը կը նուազեցընէր։ ուստի միտքը փոխեց ու սկսաւ տարբեր ճամբայ մը բունել։ Հազիւ թէ իր տէրութիւնը բարեկարգեց՝ մէկէն ճամբայ զրաւ գաղղիական զօրքը և հրովարտակ մը հրատարակեց որով կ'արգիւլը օտարականաց, առանցնէապօլսեցի գրուելու, քաղաքական կամ զինուորական պաշտօն ունենալու։ Այսըրը գէմ կեցաւ այս բանիս, և հակառակ հրովարտակ մը հրատարակեց եղծանելով Ոիւրայի օրինադրութիւն։ Այս բանիս վրայ թագաւորը խիստ գժուարեցաւ։ Խսկ թագուհին կը ջանար զիրենք հաշտեցնէր։ Թէպէտ ինքն ալ աւելի իր էրկանը հետեւելով Իւաւական կողմին պաշտպան կը կենար, Յովլակիմ որ ՚ի

բնէ խիստ տաք մարդ էր, այս բաներէս այլայլած՝ ծանր հիւանդացաւ։ ուստի ելաւ իր Պարբոյ տի Ունդէ ըստած պալատը քաշուեցաւ։ թէպէտ Իւարտէնի հրովարտակը ընդունելի սեպուեցաւ, բայց այսու ամենայնիւ բոլոր գաղղիական բանակը ելաւ Իշապօլսոյ երկրէն և Պաղպիայիներէն ալ խիստ քիչ հոգի մնաց հոն։ — Եցրբոր Ուուսաստանի ահաւոր արշաւանքը սկըսաւ Իւարտէնի իր բարկութիւնը մէկզի դնելով, և յիշելով Ոիւրայի ծառայութիւնները, խնդրեց իրմէ որ բովանդակ բանակին հեծալազօրաց հրամանատարութիւնը իր վրան առնէ։ Խսկինքը քիչ մը ատեն պատախանը ուշացընելէն ետեւ, չկարենալով սրտին պատերազմական եւանդը զապէլ՝ զիջաւ այս խնդիրքիս, և 1812ին ապրիլի մէջ 10,000 նէապօլսեցի զօրքով Պաղպիոյ մեծ բանակետղը հասաւ։ Ոիւրա իր արիագունդ հեծեաներով զարմանաց արժանի քաջութիւններ ըրաւ ()սոգրունոյ ըսուած տեղը և անկէ ալ աւելի Ոսպուայի պատերազմին մէջ։ Խսկ յետոյ Ուուսաստանի աղետալի նահանջին մէջ տեսնելու բան էր թէ ինչպէս թըշնամոյն յարձակմանցը գէմ կը դնէր, որով շատ անգամ վանեց ու յետս ընկըրկեց զիրենք, անանկ որ Արբուլոնին իսկ որ այնչափ հետըլաւ չէր՝ անցած բաներուն համար, ասանկ կը գրէր անոր վըրայ։ Կ'արտիի թագաւորը ցըցուց թէ ինչ կրնայ եղեր ընել խոհեմութիւնը, քաջութիւնն ու պատերազմական փորձը։ Շարբ Ուուսաստանի արշաւանաց մէջ այս իշխանս միայն ինքզինքը արժանի երեցուց արքայական բարձին,, ։ Եցրեն նահանջը մինչև Ա ինա հասաւ, կայսրը ապրեալ բանակին մնացորդը իրեն յանձնեց։ բայց Ոիւրա զօրքը ապահով և հանգիստ ճամբու մէջ զինելն ետքը, Եւգինէս իս իշխանին ձեռքը թողուց հրամանատարութիւնը, ու ինքը աճապարեց իր թագաւորութիւնը գառնալ՝ հետըլով նաեւ մնացած խտալական զօրքը։ Եւ որովհետեւ չէր մնացած իր ունեցած խորհուրդներն և

կայսեր դէմ ունեցած զայրոյթը, ան պատճառաւ 1813ն սկսաւ | օրտ Պիէն դինկի հետ ծածուկ թղթակցութիւն ընել, խնդրելով Խնդրիոյ հաւանութիւնը, որ ինքը իրեւ Խաբուկնի թը նամի Խտալիան գրաւէ, պայմանով որ ինքը իրաւամք թագաւոր հանցուի բոլոր դաշնակիցներէն և Խնդրիոյ իրեն դրամական օգնութիւն ընէ: Խոյն տարին որ ալ բաղդը ձախող դիպուածներով Գաղղիոյ զէնքը անտեսեր էր, Հովակիմ մտածեց տեսաւ որ իր ձեռընտութիւնը Խաբուկնի օգուտ մը չէր կրնար ընել ընդդէմ բոլոր Խարողիոյ, որ զինքը կը հալածէր, ուստի իրեն աւելի շահաւոր սեպեց առ կայրը ունեցած առանձնական մտերմութիւնը զոհել, որով և դաշնակցաց հետ պաշտպանողական և վնասողական դաշնադրութիւնը առաջն առած առանձնական մտերմութիւնը զոհել, իսկ իտալական բանակն սկսաւ քալել, որուն գլուխն էր Խագինէս իշխանը:

Խարոր Խաբուկն դարձաւ Խպային Հովակիմ յայտնեց նորէն անդղիական և աւստրիական պետութեանց որ ինքը հաստատուն է իր խոստմունքին վրայ. բայց Խստրիոյ ցուցըցած պաղութիւր տեսնալով, և ուղելով բոլոր Խտալիան միացընել և մէկ թագաւորութիւն կազմէլ՝ պատերազմ հրատարակեց 1813 մարտի 15^{ին}: Խտալիոյ տիրապետելու համար պատրաստուած բանակը կը բաղկանար 35,000 հոգիէ, 5000 երիվարէ և 60 կտոր թնդանօթէ: Խարտի 22^{ին} այս բանակը երկու առաջք բաժնուած մէկը Հռովմայ Ճամբով, միւն ալ Խարդաներուն մէջ սկսաւ առաջ քալել: Խակ ինքը Խիւրա այս միջոցիս Խնդոնա երթալով կ'ուզէր Խստրիոյ հետնորէն դաշնակցութեան մսնալ և արդարացընել միանգամայն իր բանակին դէպ՚ ՚ի Խայ առաջ երթալը, իրեւ հարկաւոր իր երկրին ապահովութեանը համար: Խակ անդին իր բանակը քաջութեամբ մինչև Խոսմանիա առաջ քալելով Խոյ գետին եղելքները բռնեց. միայն այն մասը որ Խոսպանայի մէջ կը գըտնուէր՝ դանդաղելով Խոմալարտիայի բա-

նակին օգնութեան հանելու, սկսաւ նեղը մննալ: Խյս դժբաղդութեանս վրայ էր, երբ Ղաւրինէն նամակ մը եկաւ գրեալ՚ի օրտ Պիէնդինէ, որուն մէջ կ'ըսէր թէ, “Խատ դաշնակից պետութեանց պայմանադրութերը, և թէ իրեն անպատճառ և առանց յայտարարութեան Խստրիոյ դէմ բացած պատերազմին համար, ինքը Խաբուկի և Խնդրիոյ մէջ եղած զինադադարումը կը վերցընէր և բոլոր իր ցամաքային ու ծովային ուժովն Խստրիոյ օգնելու կուգար,,: Խյս ծանր ու յանկարծասաստ լուրիս վրայ ստիպուեցաւ թագաւորը ետ կանչել իր զօրքը: Խայց այս միջոցներուս Խնդրիոյ Խամբէլ ըստած ծովակալը երկու եռայարկ և երկու երկ կարգեան նաւերով Խաբուկի դիմաց եկաւ կայնեցաւ: Խյս սարսափելի վըտանգիս մէջ թագուհին, որ երկրին խնամակալ դրուած էր, Խամբէլի հետ դաշնադրութիւն ըրաւ, խոստանուալով բոլոր պատերազմական նաւերը Խնդրիացւոց ձեռքը յանձնել, որ ուզածնուն պէս պատերազմին ետքը մնօրինեն. և թէ թագուհին կարենայ իր ընտանեօքը, կարասեօքն և ընտրած անձինքներովը Խամբէլի եռայրիկներէն մէկուն մէջ ապաստանիլ, և թէ միանգամայն այս միջոցիս Խնդրիոյ տէրութեան դեսպանն զրկուի որ խաղաղութեան պայմաններուն վրայ խօսի, և թէ այս պայմաններովս խաղաղութիւն ըլլայ ընդ մէջ Խնդրիոյ և Խաբուկի: Բայց այս ամէն ջանք ու խոստմունք ընդունայն եղաւ. վասն զի ալ բանը բանէն անցեր էր: Խագաւորը յուրահատած իր բանակին յառաջապահուվը, Խինխանայ ըստած տեղը նորէն պատերազմ մը տուաւ, ուր որ կոտրուելով մերկ կողոպուտ եկաւ Խաբուկի մնաւ և սկսաւ ձամբու պատրաստութիւն տեսնել:

Խմէն բան լմնցընելէն ետեւ մայիսի 20^{ին} իրիկուան դէմ նաւ մը մնաւ և առագաստները բացած շիտակ դէպ՚ ՚ի Խաղղիա ուղղեց ընթացքը. երբոր ցամաք ելաւ Խարօվանայի բնակիչները զին-

ըլ սկսան հալածել, որոնք ամէնն ալ Պուրառնեանց կողմն էին, և չաղիւ չաղ կրցաւ ազատիլ անոնց ձեռքէն ու ովանդամ ինքզինքը Քարսիկա ձգել։ Հն շատ աղեկ ընդունելութիւն գտաւ իր հին զինուորակիցներէն որ հն կը բնակէին։ Քիչ մը ժամանակ անց նելէն ետք Իշտրիայ կայսրն գեսարան զրկեց հրաւիրելով զինքը իր երկիրը ուր խնարհ ապատանարան մը կ'ընծայէր իրեն։ Իշտրա մերժեց այդպիսի հիւ, ընկալութիւնը նուաստ և նենդաւոր բան մը սեպելով։ ուստի աւելի ընտրեց փորձ մ'ընել իր կորսընցուցած գահը նորէն ձեռք ձգելու համար։ և ասով քըլը ժողվեց իր հին զինուորակիցնելէն մէկ քանին որ զինքը աւելի կը սիրէին, և անոնցմով նաւ մտած գնաց Վալասլրիայի մէջ Իշճայ ըսուած տեղ ցամաք ելաւ։ բայց շուտով Փերզինանտոսի լագաւորին կուսակիցներէն բոնուելով բանտը դրուեցաւ։ Այրծ աեց դատաստանը. վասն զի՞չ ոկտեմբերի 8՛ն զինքը բռնելնուն պէս, շիտուկաւոխ զինուորական ատենի մը դիմաց հանցին, և վՃիռը կնքուելով 13՛ն իր ցամաք ելած տեղը հրացանի բոնուեցաւ։

Իշա այսպէսով կնքեց իր կեանքը Վաղղիայ երևելագոյն մարածախաններէն մէկը, որ Կաբոլէնի փեսայանալով թագաւոր ըլլալու արժանի սեպուերէր էր։ Աակայն Իշտրա իր ամէն գովելի յատկութիւններով եպերելի կը սեպուի Կաբոլէնին բաժնուելուն համար։ վասն զի իր երջանիկութիւնը ունով կազմուած էր, և ան էր իր ամմէն յաջողութեանցը նեցուկը։ չգիտցաւ ինքը որ իրեն բարերարէն զատուիլը իրեն կործանում բերել ըսել էր, ինչպէս իրօք փորձով ալ յայտնի եղաւ։ Ալ յաւելունք ըսել Ուեծին Կաբոլէնի հետ թէ, “ Քիրաւի Իշտրա մեծ զօրավար եղաւ։ ոչ երեք ու միշտերազմներու մէջ իրեն պէս հեծելազօրաց զօրագլուխ մը եղած է որ իրմէ աւելի խիզախ, իրմէ աւելի քաջակարտիկ և իրմէ աւելի պատերազմի յաջողակ եղած ըլլայ ։”

Եղակիմ չորս որդի ունեցաւ։ անգրանիկը կը աբովէն ՈՒիւրա, որ 56 տարեկան վախճանեցաւ, Եաշադա էշիանաց հաստրակաղեատեան անուամբ գիրք մը թողլով։ երկրորդը կ'եղիցիա որ Պալմնիայի մէջ Բէբողի կոմսին հետ կարգուած է։ երրորդը ու կիանոս Կաբոլէն ՈՒիւրա՝ որ 1848ն ժողովրդեան նուիրակ անուանեցաւ, և որդիքն հիմա տէրութեան ծառայութեան մէջն էն, և ահա ասոր աղջիկներէն մէկն է որ Հոլանտայի թագաժառանգ իշխանին հետ կարգուելու խօսք կայ։ իսկ չորրորդը ու կիանէ-Գարողինա, Աաւենինացի Աասթոնի կոմսին հետ կարգուած է։

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

ՊՈԼՍՈՅ



(Տես երես 271)

ԳԼՈՒԽ Գ.

Կոստանդնուպոլիս ընդ իշխանութեամբ կոստանդ և Յուլիանոսի ուրացողին։ — Յովիանոս։ — Վանահիանոս։ — Վալէս։ — Թէոդոս։ — Արդարէնոս։ — Թէոդոս Բ։

Կոստաս, Կոստանդին, և Կոստանդ, արդէն Կոստանդիանոսի կենդանութեամբ միջոցը իշխանութիւնին ձեռք առեր էին։ նոյնպէս նաև իր երկու եղբօրորդիքը՝ Դարմատիոս և Ղնիբալինոս շատ գաւառաց աւել եղեր էին։ Քանի որ հայրենին ողջ էր, մէջերնին ամենեին խոռոշութիւն մը չէր ելլար, վասն զի իշխանութիւնը բաժնելին ետև ալ նորիէն տէրութեան կառավարութիւնը իր ձեռքն էր։ Արակս զի իր մահուընէն վերջը ըլլալիք ահաւոր խոռոշութեանց առաջն առնու, տղաքն ու եղբօրորդիքը իրարմէ հեռու տեղիսարեր էր, և ջանացեր էր որ միայն իրենց իշխանութեանը խառնուին։